

Ֆ Ա Թ Մ Ա (1)

Պէշիկթա՛շ: Այս անունը ապահովարար թունտ պիտի հանէ սիրտը մեր սիրելի նախագահին:

Ինքն ալ ինձ պէս հոն անցուցած է իր մանկութեան, պատանեկութեան տարիները, Զօպանեաններու յատուկ թաղին մէջ: (2)

Իր բանաստեղծի հոգիին խորը, տարակոյս չունիմ թէ մնացած է հեշտարոյր թերթիկներուն շունչը հեռուոր բլրակին նարկիզներուն, ինչպէս բուրձնաներուն մութին հօտը կը մնայ հազուատներուն վրայ եկեղեցիէն դուրս ելլելէ վերջն ալ:

Պէշիկթա՛շ, Պոլսոյ մէկ արուարձանը, նշան Թաշի բլուրին ստորտը ընկողմանած, արեւ ու կանաչութիւն:

Հոն դարունը առատօրէն կը բերէր ֆուլիաներուն առաջին բոյրը, թոչուններու առաջին երգը վարդի թուփերուն մէջէն: Հոն ամենէն աւելի կը զգացուէր մտերիմ ազդեցութիւնը բոլոր այն բաներուն որոնք բնութեան մէջ կը սարսուտ, կը բարբախեն, կը խոռոխեն:

Հոն հոյը երաժիշտ էր, հոյիները բա-

նաստեղծ, պարտէզները լեցուն էին շողով, հողը կարծես աւիշ դուրս կուտար: Պատանիները բոց էին, աղ՞իկները մեղրաշուրթն. անձրեւն իսկ քաղցր էր երջանկութեան արցունքներուն պէս:

Իր անբարոնելի մեծ խորհուրդովը վերադարձնումի մեղեդին զգլխիչ Փիլիթի մը պէս կը յուզէր բնակչութիւնը: Մայիսը երբեմն տօնն էր Պէշիկթաշի, տօնը անոր անտաններուն, դաշտերուն, պուրակներուն: Արեւն ու Գարունը՝ հոն կ'սղջունուէին յաղթական արքայի մը պէս, անբացատրելի խայտանք մը, չվայելուած երանութեան մը աւետար կարծես կը սպասուէր անոնց թովչանքին մէջէն:

Սպիտակ պճնուած աքախաներու, հաստարուն թմբիներու անտառ մը կար հոն, ուր խունկէ հատիկներ կը թափէին առաւօտեան հոյին հետ:

Այս անտառը կը կոչուէր Օհլամուր՝ հնամենի թմբիներուն պատճառով:

Անհուն թախիժ մը կը տիրապետէր հոն, իրբեւ թէ հոյարերձ ճիւղերուն վրայ քանդակուած ըլլային բոլոր տենչերը տառապող սիրտերէ ուղղուած գէպի երկինք:

Անբջանքի, խոկումի համար ստեղծուած վայր մը, այդ Օհլամուրի անտառը, որուն անդորրանքին մէջ երկար ատեն իր առեղծուածային հոգին օրօրած է նիրվանայի մեծ երկրպագուն՝ Եղիա Տէմիրճիպաշեան:

Գարնան իրիկնամուտներուն մանաւանդ, երբ ստուերները կը ծանրանային եւ արքայական քոչիկին պարտէզէն սիրահալ թոչունին սէնֆօնիները աւելի սրտակեղեք կը թրթոռային, հսկայ ծառերուն բուններուն մէջէն կը նշմարուէր սրուէթը Եղիային: Նիհար, վատոյժ, քիչ մը հակած մէկ կողմին: Գերմարդկային իմացականութեամբ Եղիային, հիւանդագին ու գունաթափ, (այն միջոցին հեմոֆիլի ու-

1) Իր «Յիշատակ»ներուն գոր սկսած է գրի առնել՝ այս գեղեցիկ ու յուզիչ էջը, նուիրուած Պէշիկթաշի հմայիչ « Օհլամուր »ին եւ Եղիա Տէմիրճիպաշեանին, տիկին Անայիս կարդաց գրական երեկոյթին գոր Փարիզի Հայ Գրողներու ընկերակցութեան վարչութիւնը քննի մը ամիս առաջ կազմակերպած էր եւ ուր իրենց բանաստեղծութիւնները կարդացին նաեւ Նիկողոս Սարափեան, Բիւզանդ Թօփալեան եւ Ա. Սեմա: Ծ. Խ.

2) Պէշիկթաշի վերի քաղը որ այժմ կը կոչուի Ենի Մահալլէ, առաջ կը կոչուէր Զօպան Մահալլէսի, որովհետեւ ատենով մեծահարուստ եղած այդ գերդաստանին կը պատկանէր այդ հողերուն մեծ մասը: Ծ. Խ.

նեցած էր)։ Սեւ ուրախեցին մէջ միշտ վա-
 յելուչ, սեւ փողկապովը՝ կարծես խորհրդա-
 նշանը սուգի, մօրուքը, մաղերը սեւ ու գան-
 դուր, ցանցառ սպիտակ թելեր քունքերուն
 վրայ, աչքերը կիսախուփ։ Կը ճեմէր ան իր
 մշտնջենական երազին հետ, գիտնալով թէ
 կեանքը չէր արժեր այդ երազը։

Իր «աննման յուսահատութեան» մէջ կը
 սիրէր ան կէս մութը, կութեանը խորէն պօզա-
 լով խիստ լոյսէն, միջօրէի լոյսէն։

Միշտ առանձին էր, հզօր իր առանձնու-
 թեան մէջ, ինչպէս ըսած է Իպսէն։

Յանցառ անցորդները իրեն մօտեցած պա-
 հերնուն աւելի թեթեւ կը կոխէին հողին վրայ,
 իրը թէ նուիրական բան մը, լսին պաշտամունք
 մը տեղի ունենար հոն։

Օհրամուրի անտառը Եղիային անտան էր
 եւ մենք պատանի ուսանողներ երկիւզածու-
 թեամբ կը դիմէինք հոն մեր երեկոյեան ար-
 ձակուրդներուն, մանաւանդ մեր մէջ գրական-
 նութեան կանխահաս երկրպագուները կը ջա-
 նային հանդիպիլ մեծ Երազողին։

Ան տեսակ մը անմատչելի միսթիք էակ էր
 մեզի համար, եւ մեր դիւրապառ երեւակայու-
 թեան մէջ աստուածային բան մը ունէր անոր
 տրամութիւնը, անոր սուգը։

Իր մէկ գլխի շարժումը, կամ մէկ ժպիտը
 մեզի ուղղուած, օրերով երջանիկ կ'ընէր դմեզ։



Ստափշիկ աղջնակ մըն էր Ֆաթմա։ Տխեղձ,
 քիչ մը կազ, գիտին մէկը մեծ, միւսը փոքր։
 Գոուզ մաղերուն վրայ միշտ դեղին կամ կա-
 պոյտ եազմա մը կը կապէր. երկար կեղծ ոս-
 կի օղեր ունէր եւ ականջին ետեւը ծաղիկ մը,
 Պօհէմիացի աղջիկներուն պէս։ Մարմինին հա-
 մար խոշոր ոտքերը երբեք ոչ կօշիկ ոչ գուլպայ
 ունեցած էին։ Շարժարը միշտ նոյնը, յորդա-
 ծալ ու երկար, կոնակը տպածոյէ աչքառու
 գոյներով շապիկ մը, ուլունքէ մանեակ վզին։
 Պալիկ ողորմելի դէմքին վրայ լայն շրթները
 անհունօրէն քաղցր կը ժպտէին, յոգնած, յու-
 սավրէպ ժպիտ մը։ Աչքերը՝ մերթ շանթի բո-
 ցեր մերթ ալ տրտում ցոլացում մը ունէին.
 սիրտ ցաւցնող մեկամաղձութիւն մը հոն պահ-
 ուրտած էր։

Մանկական միամտութեան, վայրագ բը-
 նագրի, շնորհադուրկ ստրուկի եղական խառ-
 նուրդ մըն էր այդ խափշիկուհին, ոչ հասա-
 բակ։

Օհրամուրի անտառին դէմ խարխլած խըր-
 ճիթ մը կը բնակէր Ֆաթմա անդամալոյձ մօրը
 հետ, քիչ ատենէ ի վեր եկած էին անոնք հոն,
 ոչ ոք դիտէր ուրկից։ Դուռ դրացի ամէնքը կը
 խղճային, կ'օգնէին անոնց, (այն երանելի ա-
 տենները արեւելեան հիւանալի սովորութիւն
 մըն էր չքաւորին օգնել)։ Ամբողջ թաղին տը-
 դաքը, ամէնքը Հայ, իրենց պտուղէն, շաքարէն
 մաս կը հանէին Ֆաթմային։ Պղտիկ եղբայրս
 ջանքեր կ'ընէր զայն քաղաքակրթելու, անոր
 սորվեցուցած էր հայերէն խօսիլ եւ համբել։

Իր տարիքը մարդ չէր դիտեր, մայրը կ'ը-
 սէր թէ տասներութը տարեկան էր, թէեւ տասն-
 երկուքէն աւելի չէր ցոյց տար։

Ամէն առաւօտ, ամէն երեկոյ, ան դոյլը
 առած կ'երթար մօտակայ աղբիւրէն ջուր բե-
 րելու. իր աճելէ դադրած մարմինը կը կքէր
 դոյլին ծանրութեան տակ, կը ծռէր մէկ կող-
 մին։ Շատ անգամ Ֆաթմա անտառէն կ'անցնէր
 եւ դոյլը գետինը դրած յոյնութիւն կ'առնէր.
 Երբեմն Եղիան կը հանդիպէր անոր, կանոց
 կ'առնէր քովը, կը խօսէր հետը մէկ երկու
 բառ, զարմանալով բաւական մաքուր հայե-
 րէնին։ Ստափշիկ աղջիկը կը ճառագայթէր այդ
 օրերը, խոշոր աչքերուն մէջ շողեր կը փայլա-
 տակէին եւ ի՞նչ հպարտութեամբ ան կը պար-
 ծենար. «Եղիա է՞՞՞նաին հետս խօսեցաւ»։

Անգամ մը, Եղիան, քմահաճոյքի մը պահուն
 անշուշտ, հնչեակ մը գրեր էր սեւ աղջկան
 ուղղուած, որուն վերնազիւրն էր «Ֆաթմա»։
 Նկարագրեր էր զայն դոյլը ձեռքը, մարմինը
 մէկ կողմ հակած ու մահիկի ձեւը առած,
 (մտայլ մահիկ մը) եւ չեմ յիշեր ուր, թերեւ
 Գրական եւ Իմաստասիրական Շարժումին մէջ
 հրատարակեր էր այդ ոտանաւորը։

Չարածճի տղաք, որոնց մէջ փոքր եղբայրս
 ալ, Ֆաթմային կարգացեր էին զայն, հե-
 կցած մասերը բացատրելով, ոստիկանելով։
 Աննկարագրելի՛ հրճուանք։ Ստափշիկ աղջիկը
 ուղեր էր դոց սորվիլ հնչեակը, բայց հնար չէր
 եղած։ Մէկ քանի բառ միտքը պահեր էր եւ

աղօթքի մը պէս ջերմեռանդօրէն կը մըմնջէր
զանոնք իրիկունները՝ Օհլամուրի սպիտակ
մարմարէ կոթողին աստիճաններուն վրայ նըս-
տած ծալլապատիկ, ճիշդ Պուտտայի արձանին
պէս:

Ոչ մէկերնիս ծիծաղելի կը գտնէինք այդ
բանը:

Եղիան տեղեակ չէր թէ իր տողերը կար-
գացած էին Ֆաթմային: Մտահոգ ու ցասկոտ
էր մեծ Երազողը այդ միջոցին. իր մահաբաղձ
հոգիին բուն փոթորիկներուն մէջ տարուբե-
ուած՝ անդամ կը մնար շուրջը անցած դար-
ձածին, թերեւս մոռցած էր թէ ողորմելի աղջ-
նակ մը մը գոյութիւն ունէր իր դրացնութեան
մէջ: Ձէր կասկածեր իսկ թէ ան միակերպ կը
թափառէր իր բնակարանին շուրջը, ահնարկի
մը սորմութիւնը հայցելով:

Ֆաթմա սակայն երբեք ողորմութիւն չէր
ընդունած Եղիայէն՝ հակառակ իր սովորու-
թեանը, երբեք ալ չէր բացած անոր, միշտ
մերժած էր, աղաչանքով, բոլոր դրամական
նուէրները «Եղիա էֆէնտիին», ինչպէս ինք կը
կոչէր զայն:

Օր մը նորէն հանդիպում մը կ'ունենան
անտառին մէջ. Եղիա փոխանակ ամէն ատեն-
ուն պէս բարի խօսքեր ըսելու, կատակի ձե-
ւով կը ծաղրէ, կը հեզնէ աղջնակը եւ կ'անց-
նի կ'երթայ: Այնուհետեւ նոյն իսկ չի նշմարեր
զայն երբ դէմը ելլէ, բոլորովին խորասուզ-
ուած իր ներաշխարհին միանջներուն մէջ:

Ֆաթմա յանկարծ իր մորթին պէս մոռլ
դարձած էր. լուկեաց, մարդամերժ, շատ ան-
գամ արցունք երեսն ի վար, չսպասուած հեծ-
կըլտանքներ: Այլ եւս անտառ ոտք չէր կոխեր:

Մայրը ըսեր էր թէ աղջիկը օրերէ ի վեր
հաց չ'ուտեր, չի քնանար:

Փոքր եղբայրս որ մասնաւորաբար կը վա-
յելէր խափշիկ աղջկան վստահութիւնը, կը
փորձէր թափանցել գաղտնիքին:

Երկար մերժումներէ, ընդվզումներէ յե-
տոյ վերջապէս Ֆաթմա օր մը արին արցունք
թափելով պոթկացեր էր.

« Եղիա էֆէնտիին վրաս խնդաց: Ես սեւ եմ,

ես չիրքին եմ: Ա՛խ, կ'ուզեմ մեռնի՛լ... »

Ամէն մխիթարութիւն ապարդիւն: Ան յա-
րած կը մնար իր վիշտին, վայրի հոգիին ամ-
բողջ ոյժովը:

Գիշերները կը թափառէր մեծ աքաբանե-
րուն տակ, խեղճ պղտիկ ստուեր, իր մեծ ցա-
ւին տակ կորաքամակ, հին հեքեաթներու տա-
ռապող ողիններուն պէս, մէկ ծառէն միւսը դի-
մելով, օդնութեան կոշիկով մահը թերեւս՝
« Կ'ուզեմ մեռնիլ »:

Աղուոր առտու մը դարնան, թշուառու-
թեան ժխտումը թուող արևով օծուն, կեանքով
ղեղուն առտու մը, Օհլամուրի մէջ մեծ իրար-
անցում: Քսանչորս ժամ Ֆաթմա մէջտեղ չէր
ելած: Մօրը պոռչտութիւններուն վրայ դրացիներ
հասեր էին: Փնտտուք՝ անտառ, ձոր, ոչ մէկ
հետք: Ի վերջոյ պղտիկ մանչուկ մը իրենց
տան մօտի ցամքած հորին քով գտած էր Ֆաթ-
մային ղեղին եագման: Իսկոյն մարդ իջեցու-
ցին հորին մէջ եւ գտան խափշիկ աղջկան ար-
դէն պաղած մարմինը:

Սակայն Ֆաթմա չէր լսած «Սոմպըր Տի-
մանիշ» երգը:

Խոնարհներու տուամները ծածուկ կը մնան:
Քուաղիմօտոյի այս արեւելքցի քոյրը չունե-
ցաւ իր վիքթոր Հիւլօն:

Մենք՝ քանի մը մատաղատի ուսանողներ՝
սահմոկած մնացինք այդ ողբերգութեան առ-
ջեւ: Մեզի համար Ֆաթմա հերոսուհի մը դար-
ձաւ, Եղիան կիսաստուած մը: Օրեր պիշերներ
ողջոյն՝ կը խորհէինք անոնց վրայ, մենք ուռ-
մանք-իզմէ ծնած երազի կարօտ մատաղ հոգի-
ներ:

Թաղեցիներուն համար պարզ արկած մըն
էր այս մահը:

Եղիան երբեք չզիտցաւ պատահածը, որով-
հետեւ ան այդ օրերը գացած էր Գատը-դիւղ՝
թերեւս Մօտայի ծայրէն՝ մտովի չափելու
համար խորութիւնը Մարմարայի լուսածուփ
կոհակներուն, որոնց ծոցին մէջ, քիչ յետոյ,
ինքն ալ պիտի փորձէր վայելել վերջնական
հանդիսար նիրվանային:

ԱՆԱՅԻՍ